



ԲԱԶՄԱՎԷՊ

ԺԹ ՏԱՐԻ, ԹԻՒ 6

1861

ՅՈՒՆԻՍ 1

ԱՌԱԿԱԽՕՍ ՍԵՐՈՎԲԷՆ (Տես երես 129)

ԺԲ

Մեծագոյնն և Փոքրագոյնն :

Երկինք պատմեն զհառս Աստուծոյ, և զարարածս ձեռաց նորա պատմէ հաստատութիւնն :

ՍՍՂՄՈՍ ԺԸ.

“Ետնա Սիկիլիոյ մէջ լեռ մըն է, որ մերթ ընդ մերթ կրակ կը տեղայ. ասոր գագաթին մօտ կը բարձրանայ խոշոր շագանակի ծառ մը, որուն բնոյն շրջապատն 152 ոտքէն աւելի է. բազմահոլով դարեր ծերայ մը փորած են ասոր կոճղին ներսի գին, ուսկից երեք կառք քովէ քով կրնան անցնիլ: Ըրագոնացի Յովհաննա դշտոյն՝ Ետնան զիտելու ատենը փոթորկէ մը բռնուելով, իր հարիւր պահապան հեծեալներովն այս ծառիս ճիւղերուն մեծատարած հովանւոյն տակ ապաստանեցաւ. աս պատճառաւ մինչև ցայսօր հոն տեղի բնակիչները կասկէնի հարեւր չիոյ կը կոչեն զայն:

“ Ըջրիկոյ աւազակոյտ ափունքը՝ պտոպաղ ըսուած հսկայն տնկոց կ'աճի. ասոր բնոյն ստուարութիւնը երբեմն եօթը մէգրի կը հասնի և բարձրութիւն ալ երեսունի. այն բարձրութենէն իր հաստ ուղէշները՝ լալական ուռիներու ճիւղերու պէս կը կախուին, և զետնին դպչելով հոն արմատ կը ձգեն, անանկ որ բնական ահագին բոլորակներ և կանաչազարդ հիւղեր կը ձևացնեն: Սիայն ասոնցմէ մէկուն մէջ աս տեսակ ինչուան 60 սիւն կը համրուին, և ամէնը մէկէն 105 մէգր շրջապատ մը կ'ունենան, անանկ որ ցերեկը 314 մէգր երկայնութեամբ շուք կը ձգեն. ասոր ծմակին տակ տեղ տեղ բազմութիւն փղաց խաղաղ կը հանգչին, և ուրիշ տեղեր ալ ամբողջ վայրենեաց ցեղեր իրենց բնակութիւնը կը հաստատեն: ”

Ըստպէս մեք պատանիքս մարգի մը վրայ տարածուած կը կարդայինք. և զարմացած՝ վարժապետներնուս երեսը նայելով կ'ըսէինք. Ինչ զարմանալի բան պիտի ըլլայ Կեսիլիոյ որ լեռները Բոյեր իւր

Ժայնդէն, առաւել անապատներ և փներո-
պէս ընդարձակ ծառեր էր գտնուին. որչափ
որէն ակործ պիտի զգանք այդ Բաները
պէսնելով. ճամբորդութիւնն ընելը անշուշտ
շատ մեծ հաճոյական Բան պիտի ըլլայ, որով
ճորդ արանէ զարմանալի Բաներ էր պէսնէ :

Արժապետանիս մեր ըսածին ականջ
դնելէն վերջը, ասանկ սկսաւ ըսել.
« Այո, պատանիք, ճշմարիտ է. ճամ-
բորդութիւնը միշտ Աստուծոյ նախա-
ինամութեան նորանոր հրաշալիքը կը
յայտնէ. բայց անոնք տեսնելու հա-
մար հարկ չկայ հեռու աշխարհքներ
վազել. ամէն տեղ, ամէն ժամ, մեծա-
գունին ինչպէս նաև փոքրագունին մէջ
Աստուծոյ մեծ կարողութիւնը կը տես-
նենք. և հիմա ձեր քովը, գլխունդ
վրայ այնպիսի մեծամեծ զարմանալիք-
ներ կան, որ կարգացածներնէդ շատ
աւելի վեր են :

Ար տեսնէք սա սիրուն մարգագետի-
նը տեսակ տեսակ խոտերով և երփնա-
զան ծաղիկներով ծածկուած. իւրա-
քանչիւր ծղօտ իր ձեն, իր յատուկ գոյնն
ունի, որով կը տարբերի ուրիշներէն. ա-
մէն խոտ տեսակ մը կեանք ունի, որովհե-
տե չէ թէ միայն կը ծնանի, կ'աճի և կը
խամրի, այլ նաև կը շնչէ, կը զուգի, կը
սերի և կը մեռնի : Տաք օրերը երբ օդը
ծանր է, ու մարդիկ խղզուելու պէս
կ'ըլլան, դիտեցէք ու կը տեսնէք որ բու-
սերուն տերևներն ալ կը տկարանան և
կը թօշնին. սակայն օդը զովացածին պէս,
կամ ցօղ իջնելուն պէս, գլուխին վեր
կ'առնեն ուռճացած և զօրացած : Այն
քանի մը տեսակ խոտեր ալ որոնք սաս-
տիկ զգայուն են. ինչպէս ճանձորսակը՝
որ երբ ճանձ մը տերևներուն վրայ կը
նստի, կ'ամփոփի և զմիջատը կը ձգմէ.
նոյնպէս է պատկառուին ալ, որ ձեռք
դպչելուն պէս կը կծկի և կը քաշուի :

Այեցէք սա դաշտական շուշանին.
վեց սպիտակ տերևները կ'ըսուին Խելիք,
և ամբողջութիւնը մէկտեղ կը կոչուի
պսակ : Աստակին կամ գտակին ներսն
եղած մէջտեղի կանաչ գլանը՝ էգն է,
որ կ'ըսուի սերճափայլ. իսկ արուններն են
այս վեց ճերմակ մանրաթելերը, ու

որոնք իրենց ոսկեգոյն գլուխներովը կ'ը-
սուին առէչք : (Ընէ որ այս ծաղիկս հո-
տուրտաք, քթերնուդ ծայրը դեղին փո-
շի մը կ'ելլայ. ասով է որ առէչները
կը սրսկեն սերմնափակն, որպէս զի
տուած հունտը ուրիշ շուշաններէ բեղ-
նաւորած ըլլայ : Այնքանի բուսերուն
մէջ արունները էգերէն զատ և հեռու
ըլլալուն, քամին կը ժողվէ բեղնաւորիչ
փոշին ու մէկէն մէկալը կը տանի :

Այս արդ այս մանր խոտը, այս
պզտի ծաղիկն, որոնց կեանքը թերևս
օր մըն է, յարաբերութիւն մը ունին
ուրիշ ամէն արարածներու հետ, եթէ
անցելոց, և եթէ ապագայից : Աշխար-
հիս սկիզբէն ՚ի վեր կային այս բոյսերս,
և հետզհետէ հունտերնին տարածուե-
ցան. առ ծաղիկներուն սերմունքն ալ,
որոնց մէջ հիմա մենք կը նստինք, ու-
րիշ նորանոր արօտներու պատճառ պի-
տի ըլլան, ուր որ պիտի արածին նախիր-
ներ որ դեռ չեն ծնած :

Այս խոտերուն ծղօտին մէջ կաթ,
և ծաղիկներուն մէջ մեղր կը գտնուի.
բայց մարդս չկրնար ոչ մըլ և ոչ նըշ-
մարել կաթին ու մեղրին հետքը. սա-
կայն երինջը որ խոտ կը ճարակի, և մե-
ղուն որ ծաղիկներուն հոյզը կը ծծէ,
կարող են այս բանիս, և առատութիւն
կը շնորհեն մարդկանց իրենց վաստակը.
Այդ կաթէն բարեսիրտ գեղջկուհին
դաշխուրանով մը յոգնած պանդրու-
տին կաթ կը հրամցնէ. ուրիշ մ'ալ
խնոցիին մէջ ընդելով կամ հարելով՝
կարագ կը հանէ, հացաթան կ'եփէ,
ու իր հիւանդ դրացուհոյն կը տանի,
արքայութեան մէջ վարձք ստանալու
յուսով :

Այդ օրն ՚ի բուն արևը բուսիկները
կը նեղէ, կ'երթայ քամին ծովէն ցօղ
բերելու և կը կազդուրէ զիրենք. իսկ
թէ որ յորդ անձրևները զիրենք ողողեն,
քամին զիրենք կը ցամփեցնէ, և մէկէն
մէկալը տանելով սերմը՝ չթողուր որ յա-
ջորդութիւնը պակսի : Բոյսերը օտոգե-
լու համար բարձրագոյն լեռներէ և
գետնին տակէն ջրեր կը բխեն. ամ
պերն ալ բարերար անձրևը կը կաթեն

վրանին : Մերը կ'եղայ իր ճառագայթներովն զիրենք հողէն հանելու , կը գունաւորէ իր լուսովն ու ջերմութեամբը կը հասունցընէ : Կաղիկներ կան որոնք արեն ելլելուն իրենց բաժակը կը բանան , կան ալ որ մարը մտնելուն . իսկ ուրիշներն այլ և այլ ատեն , հմտագոյն աստղաբաշխներէն աւելի իրենց ընթացքը ճանչնալով : Սյապէս կտաւատին ծաղիկն առաւօտները կը գոցուանուածաղիկն՝ իր տերեւները ցորեկը կը բանայ , ու արշալուսին դարձեալ կը փակէ : Սերձապէս ամէնքը , բայց աւելի առուոյտն ու արեւադէմը , դէպ 'ի արեւ կը դառնան , կարծես թէ հիացած զարմանալու համար իրենց Մարտին մեծագոյն պատկերին վրայ :

“Բայց ահա ձմեռը վրայ կը հասնի , օրերը կը կարճընան , արեւը կողմնակի կը նայի , պաղ քամիներ կը փչեն , ծաղիկները կ'անցնին , խոտերը կը չորնան , կ'ըսես որ սառը պիտի փձացընէ բոյսերն ու ցեղերնին պիտի ջնջէ բոլորովին : Սյն ատեն ձիւնը կ'իջնայ , նման ընդարձակ սաւանի մը , որուն տակ թաց կը մնան ընձիւղներն , ու ապրիլի ժմիտը զիրենք կը կենդանացընէ ու կը գեղեցկացընէ :

“Իսկ մարդս ուրախ սրտով մը նայելով այն կենդանացեալ գեղեցկութեանը , այն արգաւանդ բարեբերութեանը վրայ , պիտի օրհնէ զՏէր որ այնչափ հրճուանք իրեն համար պատրաստեր է , որ այնչափ ախորժներով իր աշխատութիւնը կը պտակէ , որ այնչափ ուրախութիւն ցանց նաև իր աքտորանաց ճամբուն վրայ :

“Ինչ հիանալի համաձայնութիւն խոտի մը ծղին , քամիներուն , ամպերուն , արեգական , առուակներուն , ձեան , մեղուին , երնջին ու մարդու մէջ :

“Մեր այս հրաշալեացս բնու ուշ դրեր էիք , պատանիք . և արդեօք հրաբուխ լեռ մը , պտոպոպ մը տեսնելու չափ սոսնք ալ նոյնպէս զարմանալի բաներ

1. Իտ. Fior di passione. Գղ. Grenadille, Fleur de la passion. ՏՃ. Չարդի ֆէլէք :

չեն . և միթէ ասոնք տեսնելու համար հարկ մը կայ արդեօք աշխարհքիս կէսին չափ ճամբայ ընելու :

“Դեռ ասոնք բաւական չեն : Կնիեցէք հիմա , տղաք , սա մէկ քանի խոտերուն ցօղունը , ու անոնց վրայի եղած մանտրտիկ անասնիկները , որոնք անթիւ բազմութեամբ ամէն տերեւներու վրայ խոկած են ու աչքի չեն տեսնուիր . ինչպէս նաև ծրծած օդերնուս մէջ , խմած ջրերնուս մէջ ալ կը գտնուին : Պատու հանէ մը ներս զարնելու որ ըլլայ արեն , շամանդաղին մէջ խաւնուելով այս անասնիկներն լուսաւոր ամպի մը պէս կը տեսնուին : Պաւաթ մը ջուր թէ որ քանի մը օր պահէք , մէջը քիչ մը խոտ դրած , վերջը լուսին բունէք՝ կը տեսնէք որ խոտին վրայ բիւրք բիւրուց աս կենդանիներէն կը վխտան :

“Ինութեան այս մանր հրաշալիքները զննելու համար հնարուեցաւ մանրագէտն , որ ապակէ ոսպ մը կամ գունատ մըն է , և ինչուան միլիոն անգամ առարկաները կը մեծցընէ : Ար լէք սա մօթ խին ձայնը , որ անդադար բզզալով կը սպառնայ զմեզ խածնելու . բունեցէք սրելիկայ ու մանրագէտով զննեք : Ս՛հ , որչափ մեծ կ'երևայ . ինչ սոսկալի գազան է : Վթին ծայրը փղի պէս պատիճ՝ մ'ունի սրածայր՝ որպէս զի կենդանեաց մարմնոյն մէջ խոթէ , և պարապ՝ որպէս զի արիւն ծրծէ , ինչպէս մենք եղեգով ջուր վեր քաշելու ըլլանք . և խայթած տեղոյն մանր երակները կտրելու համար կը տեսնէք ինչպէս պզտի սղոյ մ'ունի : Ինչ համար աշուրներ գլխուն չորս կողմը կը պատեն ամէն դի նայելու համար . թաթերը կեռ են , որով մինչև հայրներու վրայ ալ կը քալէ . ոտուրներուն վրայ սզտի խոզանակներ² ունի ինքզինքը մաքրելու համար . ճակատը գարգամանակ մը կտրիճ՝ պատերազմողի մը պէս , և փող մը՝ որով յարձակման նշան կու տայ և յաղթութեան երգը կը կանչէ : Արդի մը ձեռով ջրի մէջ կը ծնանի . իսկ երբոր կը մեծնայ՝ թևեր առնելով օդին մէջ կը սրանայ . յետոյ

2. ՏՃ. Բէֆէ :

մեռնելէն առաջ իր հաւկիթները ջրի մէջ կը թողու:

“Չրոյ կաթիլ մը, որ մեզի վախտ և մաքուր կը տեսնուի, բիւրաւոր անտեսանելի անասնիկներու բնակարան է. որոնցմէ ոմանք ձկանց պէս լողալու գործարան ունին. այլք գլխընուն վրայ ծածանող ցցունքներ, որոնցմով ջուրը պըտուտկելով իրենցմէ աւելի մանր կողպուտներ ձեռք կը ձգեն: Տեսակ մը կայ որ եթէ երկու ապակիի մէջ դրած ձգմես, կը տեսնես որ փորէն ուրիշ մանր ձախներ կ'ելլեն. ուրիշ մ'ալ կայ որ որչափ ջարդես, ամէն մասն ինքիրմէ կ'ապրի. ուրիշներ ալ կան որ վերջէն մթղուկի կը փոխուին: Բոնք անդադար կը վիտան, կը շարժին, պոչերնին ալ մազի մը նրբութենէն բիւր անգամ աւելի բարակ է:

“Ի՞նչ որ այս մանր անասնիկներս ձեզի քստմունք մը չեն բերեր, մտածելէք որ ասոնք ամէնքն ալ կենդանի են, և ապրելու ամէն հարկաւոր եղած գործարաններն ունին. բերան՝ ուտելու, ստամոքս՝ մարսելու. զաւակ կը սերեն, և ուրիշ անտեսանելի անասնիկներով կը կերակրուին: Ոմանց մարմինը թափանցիկ ըլլալով, մեր սրտին նման գործարաններ ունենալնին կը տեսնուի, որոնց մէջ արեան պէս տեսակ մը գունաւոր հիւթ կը պտըտի: Հաւանական է որ այս աւելին մէջ ուրիշ բիւրիցս մանր կենդանիներ ալ ապրին, որոնք թերևս արիւն ալ ունենան, և անոնց մէջ ապրին ուրիշներ, որոնց մանրութիւնը խելքէ մտքէ վեր է:

“Բայցափ հրաշալիք կը ցուցնէ մեզի մանրագէտը: Սակայն թէ որ այս անհուն փոքրէն յանհուն մեծն ուզենաք ելլել, հեռագէտը¹ ձեզի կ'օգնէ, որով աստղաբաշխք երկնային մարմինները կը զննեն, այսինքն մեր գլխուն վրայ պտըտող լուսաւորները:

“Ար տեսնէք արևը. 2,370,512 մղոնի մեծ շրջապատ մ'ունի. մեր հողագրն

1. Մանրագէտ ըսել է մեր իրոյ դիփոզ, և հնարից Եովհաննէս Մկրտիչ Ռոզա, կամ Հայրն Փոնգանա՝ Նէպոլեոնիք: Հեռագէտ ըսել է հեռասօր

տին պէս 1,407,124 հատ մեծ գնտեր պէտք են անոր տարածոցին հաւասարելու համար. մակերևոյթն ալ 12,000 անգամ ընդարձակ է երկրէս: Ութսունումէկ միլիոն ու կէս մղոն հեռու է մեզմէ. անանկ որ ձի մը՝ եթէ մէկ ժամուան մէջ ութը մղոն վազելու ըլլայ, 1158 տարի կ'ուզէ որ երկրէս արևուն հասնի. և սակայն այս անծայր ճամբան՝ լոյսը² գրեթէ 8 վայրկենի մէջ կը կտրէ:

“Արևն հաստատուն կեցած, իր վրան ութ մեծ՝ և վաթսունէն աւելի փոքր մոլորակներ կը պտըտին, որոնք կլորակ մարմիններ են ու մեզի աստղ կ'երևան. ասոնց անունը հին չաստուածներու անուններէն առնուած է, որ են՝ Հերմէս կամ Փայլածու, Բրոնիկ կամ Արուսեակ, Վիւբելէ կամ Արկիր, Արէս կամ Հրատ, Արամազդ կամ Առանթապ, Օրուան կամ Արևակ, Արանոս և Պոսիդոն:

“Արկիր ըսուած մոլորակն ուր մենք կը բնակինք, 21,600 մղոն շրջապատ ունի: Ախտեր էք, պատանիք, երբ հանդիսի մ'ատեն երկու կաքաւիչ վալ կը պարեն. նոյն միջոցը որ սրահին բուրտիքը կը պտըտին՝ իրենց վրայ ալ կը դառնան. այսպէս ալ երկիրս արևուն վրայ դառնալով միանգամայն իր վրայ ալ կը թաւալի: Բայց այս թաւալման ատեն մէյմը մէկ երեսը, մէյմ'ալ մէկալն արևուն ցուցնելով՝ լոյսն ու խաւարը զիրար կը յաջորդեն. և իր այս շրջանին մէջ, որ 365 օր և վեց ժամ, այսինքն տարի մը կը տևէ, անգամ մը ուղղակի,

իրոյ դիփոզ, և Գալիլէոս գոսկանացին եղաւ առաջին գործածող:

2. Լոյսը գրեթէ 120,000 մղոն կ'ընթանայ մանր երկրորդի մը մէջ, այսինքն վայրկենի մը վաթսուներորդ մասին մէջ. կամ թէ երակի ամէն մէկ զարկին. և երազէ գրեթէ միլիոն անգամ քան զձայնը, որ եթէ օդն հանդարտ ըլլայ 337 մէգր կ'ընթանայ մանրերկրորդի մը մէջ: Անոր համար երբ ական մը կամ հրացան մը կը ճայթէ հեռուն, բոցը կը տեսնէք քիչ մը առաջ քան զառաջը լսելու: Այս է նաև պատճառ որոտման և փայլական մէջ անցած ժամանակին, որ այնչափ աւելի երկայն է որչափ ամպը բարձր ու հեռու է: Երակի ամէն մէկ զարկը ընդ մէջ փայլական և որոտման կը ցուցնէ ամպին 337 մէգր հեռաւորութիւնը:

անգամ մըն ալ շեղակի արևուն նայելովը՝ չորս եղանակները կը ձևանան . . .

1. «Նշոյեա՛ն է՛ւլայ, կը հարցընէինք, երկիրս դառնայ ու մեռի շինանա՛նք . իսկ երբ Գլխիվայր դառնանք, պէտք է՞ վարել նանք : —

« Երկրէս դուրս ո՛ւր պիտի իյնանք, վրայ բերաւ վարժապետնիս . գլխիվայր ըլլալու համար պէտք էր որ գլուխնիս գետնին դպչէր ու ոտուրնիս օդուն մէջ խաղար՝ որ բնաւ չըլլար, որովհետեւ մենք գարշապարնիս գետինը հաստատած ենք ու մեր ծանրութիւնը գետնէն կը ձգուինք : Իսկ թէ որ պարտելնիդ չի մանաղնուդ համար կը զարմանաք, մտիկ ըրէք . երբ վազող նաւակի մը կամ կառքի մը մէջ ըլլաք, որ ամէն կողմէն գոց ըլլայ, դուք ոչ միայն չէք իմանար երթալնիդ, այլ նաև կ'ըսէք որ ծառերը, տները կը փախչին ձեզմէ . նոյնպէս ալ մեզի կ'երևայ որ արևն է պտրտողն և ոչ երկիրս : Երկիրս է որ իր տարեկան շրջանին մէջ, 490,000,000 մղոն կը կտրէ, որ է ըսել իւրաքանչիւր երակի զարկին՝ 14 մղոն կ'ընթանայ : Դուք մտքերնիդ դրեր էիք անշարժ այսմարդագետնիս զուարթ կանաչութիւն վայելելով ուրախանալ, ընդհակառակն նայեցէք թէ որչափ ճամբորդութիւն ըրինք Տոս նստելնէս՝ ի վեր :

« Ետե՛նօք կը կարծուէր որ արևը կը պտըտի երկրիս վրայ . բայց աս փոխաւ նակ մենք եկեղեցին կ'երթանք ըսելու՝ եկեղեցին մեզի կու գայ ըսելու պէս բան մըն էր . բայց իմաստուն մարդիկ, և մանաւանդ բրուսիացի Կիկոդայոս Կոպեռնիկոսը, ցուցըցին որ արևուն դառնալը խաբէական երևոյթ մ'է :

« Ես մեծ մոլորակներէն ոմանց չորս կողմը ուրիշ մարմիններ կը պտըտին, որոնք կ'ըսուին արբանեակք . Եւսնթագն չորս հաստ ունի, Երևակն՝ ութ, Ուրանոս՝ ութ, Պոսիդոնը մէկ, և Երկիրս՝ մէկ մը միայն որ է Եւսինը : Եւսինն մակերևոյթը 14 անգամ պզտիկ է Երկրիս մակերևութէն, տարածոցն ալ 50 անգամ . 240,000 մղոն հեռու է մեզմէ . ինքն իրեն լոյս չունի,

բայց արևուն ճառագայթները կը ցոլացընէ, ինչպէս դուք երբ արեգական դիմաց հայլի մը գնելով լոյսը կ'անդրադարձընէք : Եստ այնմ որ լուսնին սկաւառակն ուղիղ կամ խոտոր կեցած ըլլայ մեր ու արևուն մէջ, մենք զինքը կը տեսնենք կամ լրացած՝ կամ քառորդ . երբ երկիրս արևուն ու լուսնին մէջտեղն հանդիպի, լուսինը լոյս չկրնալով փոխառնել՝ մութ կը մնայ, և աս կ'ըսուի խառնոտն լուսնոյ . ասոր ներհակ երբ լուսինն արևուն ու երկրիս մէջ մտնէ՝ կ'ըլլայ այն ատեն նոսրութիւն կամ խառնոտն արևոս :

« Հաշիւ ըրէք թէ որչափ ընդարձակ միջոց պէտք է որպէս զի այսչափ մեծղի մարմիններ շարժին՝ առանց իրարու զարնուելու և կարգերնին շփոթելու : Զեզի բաւական ըլլայ ըսելս որ Պոսիդոն միայն 2500 միլիոն մղոն հեռու է արևէն, 226 տարի և 164 օր կ'ուզէ իր շրջանն արևուն վրայ կատարելու, իւրաքանչիւր մանրերկրորդին 3600 մէգրտեղ վազելով :

« Սակայն այսչափովս չմննար . կան դեռ վարսամներ կամ գիսաւոր աստղներ՝ որոնք որոշեալ ժամանակներ կը տեսնուին, և լուսաւոր ագի մ'ունին : Սմանց շրջանը ծանօթ է, և աստեղաբաշխք կրնան գուշակել թէ երբ նորէն պիտի դառնան . կան որ արևէն մինչև 11,200,000,000 մղոն հեռու կ'երթան, և ժամուան մը մէջ 880,000 մղոն ճամբայ կ'ընեն . կան ալ որ 1208 օրուան մէջ կը կատարեն իրենց շրջանն արևուն վրայ . 1835՛ երևցած գիսաւորը՝ 76 տարիէն պիտի դառնայ, իսկ 1811՛ երևցածը՝ 3300 տարիէն :

« Եւս բռնեցէք զարմանքնիդ, վասն զի այս ըսածներս տիեզերաց մէկ փոքրիկ մասն են : Գորեկն աստղները թէպէտ նոյնպէս մեր վրայ կը փայլին, բայց չեն տեսնուիր, ինչու որ արևուն պայծառութիւնն անոնց կը յաղթէ : Սակայն գիշերը կը տեսնէք աստղներու անհամար թիւ մը, որ որչափ օդը զով և յստակ ըլլայ, այնչափ շատ կը տեսնուին : Պարզ աչքով երևցածներն են 6000 .

հեռագէտով 14,000.000^{էն} աւելի կ'ելլան : Ասոնք միւրրակաց պէս արեւուն վրայ չեն պտրտիր , և ոչ իրենց լոյսն ու ջերմութիւնը անկէ կը մուրան . այլ իւրաքանչիւր որ մէյմէկ արև է , որուն չորս կողմն հաւանականաբար ուրիշ միւրրակներ կը դառնան , ինչպէս մեր արևուն : Սօտագոյն աստղը մեզմէ հեռու է՝ քիչէն ըսելով՝ 212,000 անգամ որչափ որ մենք արևէն հեռու ենք , այսինքն 17,000.000,000,000 միոն : Իսկ լոյսը որ , ինչպէս ձեզի ըսի , կէս քառորդուն մէջ արևէն մեզի կու գայ , մօտագոյն աստղէն հասնելու համար իրէք ու կէս տարիէն քիչ պակաս պէտք է . իսկ հեռագոյններէն՝ թերևս դարեր : Սրչափ ուրեմն մեծ պիտի ըլլան ասաստղերը , որովհետև այսչափ հեռաւորութենէն կը տեսնենք զիրենք : Այժմ ըսուած աստղին համար հաշիւ ըրած են որ 21,114,865 անգամ արևէն մեծ է :

« Այսչափ զարմանալիքներ կան , տղօք , և մենք փոյթ չենք ըներ . ուրովհետև ամէն օր աչու ընուս տակն են : Բայց ո՞վ ստեղծեց այս անբաւ միջոցը , ո՞վ ցանկեց երկինքը այնչափ լուսաւորներ . ո՞վ անոնց երազութիւն տուաւ ու կարգ սահմանեց : Ս՛կ պատանեակք , երբ ուսումն արարչութեան գեղեցկութիւնն ու մեծվայելութիւնը մեզի կը յայտնէ , խոնարհինք մեր փոշոյն և օրհնենք Հաստիչն ու բարեբանենք : Արկինք իրեն փառքը կը պատմեն . իր վրայ կը խօսի աւազին փոքրիկ հասար . իրեն կ'ազազակէ ծովուն մունչիւնը ու կայծակին ճայթմունքը , ինչպէս միջատին հաւաչանքն ալ զոր քալելու ատեն նիդ ոտնհար կ'ընէք : Ինքը կ'ուղղէ արփիներուն ընթացքն ու ճճւոյն կերակուրը կը պատրաստէ . նա ստեղծեց , նա կը պահէ , նա մէկ խօսքով կրնայ իսպառ կործանել . » :

կը շարունակուի :



Ն. գաղղիացի մարաշախտը :

Արդէն ծանօթ են ազգերնուս հմուտ ընթերցասիրաց մեծին Վաթուհոնի զօրավարաց վարքն ու քաջութիւնը , որոնց երևելիներէն մէկն ալ իրաւամբ կը սեպուի Նէ : Վանի մը տարի է որ Վաղղիոյ մեծազօր ու վարձահատոյց կայսրութիւնը՝ ի յիշատակ այս հռչակաւոր անձին Վարիզի մէջ իրեն պղնձէ արձան մը կանգնել տուաւ . այս առթով ահա մենք ալ արժան կը համարինք համառօտ տեղեկութիւն մը տալու այս զօրավարիս վրայօք :

Սիբայէլ Նէ մարաշախտը , Ալքինկէնայ Վուքս , Սոսքուայի Իշխան և իր փառաւոր արդեանցը համար Վաթուհոնէն Քաջն Գաջոյ մահանուանեալ , ծնաւ 1769 յունուարի մէջ Վերմանիոյ Սար-Սուի քաղաքը . և էր սրբի տակաւազործի մը : Առջի բերան նօտարութեան ուսմունքը սորվելու մտաւ . բայց յետոյ իրեն աշխոյժ ու եռանդուն բնութեանը անյարմար սեպելով այդ վիճակը՝ տասնևութ տարուան հասակին մէջ հեծելազօրաց գնդի մը մէջ մտաւ : Արբ 1789ին խռովութիւնը ծագեցաւ դեռ ինքը փոքր պաշտօնէի աստիճանունէր , որ ազնուական չեղողներուն ամենէն մեծ պատիւն էր . բայց Նէ ամենայն ոգւով ինքզինքը զինուորական վիճակին տուած ըլլալով տեղակալ անուանեցաւ , և առջի զէնք առնելը Վամարը անունով զօրավարին տակ սկսաւ . յետոյ Վլէպէրի տակն ալ խել մը ծառայեց որ իրեն կերպին վրայ շատ գոհ էր ու շատ կը գովէր . քիչ վերջը աջակից զօրավարի գնդապետ եղաւ , և իր զօրքերէն անխնայ պատուանունը ստացաւ : 1796ին Վուստանի զօրավարութեանը տակ եղած բանակին մէջ մտնելով ըրած նորանոր գործոյր համար վաշտի զօրավար անուանեցաւ , և այսպէս օրէ օր երթալով աւելի կը մեծնար : Բայց Սրբեմեզերիի պատերազմին մէջ իր ձին մեռնելով՝ ինքն ալ թշնամեաց ձեռքը գերի ինկաւ : Հօշ՝ որ ան միջո-